

ւանդի մը քովին անցնիլ առանց ինչ  
հիւանդութիւն ունենալն հարցընելու :

**Սիպերիացի օրիորդը :**

( Տես երես 275 )

Իրապովիլիայի հեռաւորութեանը մի-  
ջոց թիւ . \* \* \* իշխանուհւոյն տնէն իսա-  
թուն մը տեմնելով որ առտուընէ սկը-  
սեալ դեռ չդառնար սիպերիացի աղջի-  
կը, հարցուց հետը ընկերացող ծառա-  
յին և իմացաւ որ Պի. Ա . \* \* \* ին հետ  
կառք մտեր էր արքունիք երթալու հա-  
մար. ուրեմն Իրապովիլիայի կայսեր  
մօրը ներկայանալը ծածուկ չէր մնա-  
ցած :

Իրբոր Իրապովիլիա մօտ երեկոյեան  
ժամն իննին տուն դարձաւ՝ մէկէն դահ-  
լիճը կանչուեցաւ, և այս առաջին ան-  
գամն էր. իրեն ընդունած չնորհըը զա-  
մենքը թեթև մը վարանեցուց. բարե-  
կամներն և որ աւելի զարմանալին է  
նոյն իսկ անոնք որ անտարբեր եղած  
էին ինչուան այն ատեն, հիմա սաստիկ  
կ'ուրախանային իրեն բաղդին վրայ.  
ամենուն աշքին զարկաւ իրեն սիրելի  
կերպն ու գեղեցիկ աշուըները. իսկ  
երբ կայսեր մօրը տուած խոստմունք-  
ները պատմեց և իր ունեցած ակնկա-  
լութիւնները զհայրը ազատելու հա-  
մար՝ տեսան որ շատ բնական ու դիւ-  
րին էր: Ինկերութեան մէջէն շատ  
անձինքներ վեհանձնութեամբ խօսք  
տուին որ բարեխօս և պաշտպան ըլլան  
իրեն համար պաշտօնեային առջև. վեր-  
ջապէս, առհասարակ ամենուն դէմքին  
վրայ հաձութիւն մ' երեցաւ, և խա-  
ղացողն իսկ ունեցածները լմբնցնելէն  
վերջը յայտնի գութ մը ցուցուց Իրաս-  
քովիլիայի վրայ, որ քիչ ատենէն իրեն  
սենեակը քաշուեցաւ և սկսաւ աղօ-  
թել, չնորհակալ ըլլալով Իշտուծոյ ի-  
րեն ըրած անակնկալ չնորհացը համար:  
Իոյն օրուան մէջ ունեցած բարեբաղ-  
դութեանը պատճառաւ երկայն ժա-  
մանակ քունը չտարաւ, որ շատ անգամ

հանդիպեր էր իրեն այլ և այլ պատ-  
ճառներով:

Եցրկրորդ օրն երբ արթնցաւ և առ-  
ջի օրուան անցածներուն յիշատակը  
միտքն ինկաւ՝ ուրախալից ձայնով մը  
“ Իշտեօք սուտ երազ մ' է որ զիս կը  
խաբէ, ըստ ինքնիրեն. իրաւցնէ ներ-  
կայացայ կայսրուհւոյն և ինքն անանկ  
քաղցրութեամբ խօսեցաւ իմ հետո ,” :

Այտին ուրախութիւնը հետզհետէ  
կ'առաւելուր քանի որ իր գաղափար-  
ներն քնոյ թմբրութենէն կը պայծա-  
ռանային: Ը տապաւ զգեստներն հա-  
գուեցաւ, և որպէս զի ապահով ըլլայ  
առջի օրուան դէսքին ստոյգ ըլլալուն  
վրայ, վազեց մէկէն դարանը բացաւ  
ուուն մէջը գրած էր կայսրուհւոյն հրա-  
մանաւը ընդունած ստակը :

Վանի մը օրէն կայսրուհի մայրը  
թոշակ մը սահմանեց Իրապովիլիայի  
համար, և անձամբ ներկայացուց կայ-  
սեր և կայսրուհւոյն՝ որ հաձութեամբ  
ընդունեցան, և առատաձեռնութեամբ  
հինգ հազար բուղլի պարգև տուին, և  
հրամայեցին որ Իրապովիլիայի հօրը  
քննութիւնը նորէն սկսի:

Իրապովիլիա մեծ գութ ու գորով  
մը ազդեց մէկէն Պ. Վ. . \* \* \* ի ներ-  
քին գործոց պաշտօնեային սրտին վրայ,  
ինչպէս նաև բոլոր իրեն ընտանեացը  
վրայ և ամենայն գժուարութի դիւրըն-  
ցուց: Իյս մեծարոյ անձն երկու յատ-  
կութիւն ունէր որ շատ քիչ անգամ  
պաշտօնատեարց վրայ միացեալ կ'ըլլայ՝  
այսինքն է իշխանութիւն և փափաք զու-  
րիչներն իրեն պարտական ընելու. և  
շատ անգամ այսպիսի ծառայութեամբք  
որ սիրելի էր իրեն, ազատեր էր շատ  
մը խեղջ ողորմելիներ իրենց թը-  
շուառութենէն: Պ. Վ. . \* \* \* բնա-  
կան մարդասիրութեամբը սկսաւ իրեն  
յանձնուած դատաստանը վերաբննել,  
և ալ անկէ վերջը մեր գործունեայ  
Իրապովիլիան ամենսին նեղութիւն մը  
չկրեց իրեն ապագայ բաղդին համար.  
և արքունեաց ծանօթ ըլլալով և պաշ-  
տօնէին խնամոցը արժանի ըլլալով զար-  
մացմամբ մը քան թէ ուրախութեամբ

կը տեսներ ամենուն իրեն համար ցուցած հոգն ու փոյթը : «Բաղքին մէջ եղող երևելի անձինք և օտարազգի պաշտօնեալք ուղեցին զինքը տեսնել և իրեն գործոց յաջողութեանը փափաքեցան : { } . \*\*\* իշխանու հին և լլ . \*\*\* խոթունը առանձին տռանձին հարիւր բառով չնորհեցին :

Իսյց Բարագովիս այսպէս ամենէն մարդասիրութիւն ու չնորհք գտնելով իր կերպը չփոխեց և քնաւ թեթև ունայնասիրութիւն մ'ալ չերեցաւ վրան : Այն վստահութիւնն ուներ աշխարհքիս վրայ զոր պարզութիւնը կը չնորհէ , կը համարձակիմ ըսելու՝ այն անմեզութեան յանդգնութիւնը , որ ուրիշներուն չարութեանը չհաւտար :

Աշխարհքիս խորին ուսման ետեւեղողները միշտ պարզ և պահանջմունք չունեցող կ'ըլլան . այնպէս որ երբեմն երկայն ժամանակ կ'աշխատին այն կէտն հասնելու համար ուսկից պէտք էր սկըսիլ : Բարագովիա՝ արդարեւ պարզ և անպահանջող՝ կարուտութիւն չուներ որ այնպէս երենալու ջանայ , և ոչ երբեք կ'արհամարհուեր բարի ընկերութեան մէջ : Աղեղող դատումն , իրաւալուն՝ և բնուկան միտք մը յամենայնի ունեցած խորին տղիտութեանը մէջ զօրաւիպն էին իրեն , և շատ անգամ անսակներալ և անփոփոխելի պատասխաններովը չփոթեց անզգամները :

( Եր մը բազմաթիւ հանդիսականաց առջև մէկը խոսքը բերնէն առնելով հարցուց թէ ինչ յանցանքի համար հայրը յաքտոր դատապարտուած էր : Այսնկ ամարդի հարցման մը վրայ բռնը ընկերութիւնը խոր լրութիւն պատեց , որով յայտնի երեցաւ թէ բընու , մէկը չախորժեցաւ : Խոկ Բարագովիա անզգամին վրայ ցուրտ և արդար բարկութեան ազքով մը նայելով : Պարմն , ըստ , հայր մը ոչ երբեք յանցաւոր է իր աղջկանը համար , և իմ ալ անմեղ է . . . :

Երբոր զլինէն անցածները մանրաման դէսպերով կը պատմէր , և առանց իրեն իմանալուն աղնուական բարուցն

յատկութիւնները կը յայտնէր , ոչ երբեք ինքը բորբոքեալ կ'ըլլար այն հիաց մամբ ու եռանդեամբ ինչ որ կ'ազդէր ունենազրաց վրայ . միայն իրեն եղած հարցմունքներուն պատասխան տալու և առջենները գոհ ընելու համար կը խոսէր . և տուած պատասխաններուն մէջ , միշտ հլութիւն մը կ'երեւար , և ու երբեք ինքնինքը ցուցընելու կամ զուրիշներն իրեն յանկուցանելու փափաք մը . կը զարմանար ամենուն միաբերան զինքը գովելուն վրայ , և երբ չափազանցութեան կը տանէին կամ անախորժ կերպի մը՝ Բարագովիա յայտնապէս տհաճութիւն կը ցուցընէր :

Դեգերսպուրկ անցուցած ժամանակ կը երբ հօրը յետո կոչուելու հրավար տակին կը սպասէր շատ մը ուրախութեան ասիթներ ունեցաւ . ամենայն ինչ նոր էր իրեն համար , ամենայն բանի վրայ կը զարմանար . հետը ստէպ տեսնուողները կը պանչանային իրեն դիտողութեամբը այլ և այլ նիւթոցնը . կատմամբ ըրած հանձնարեղ դատապահներուն վրայ : Այդունական երկու խաթունայք՝ այսինքն լլ . \*\*\* կոմուհիները , որոնք իր վրայ մատնաւոր սէր ձգած էին , ուղեցին օր մը կայսերական պալատին ներքին տեսքը ցուցընել իրեն , և շատ զուարձացան Բարագովիայի զարմանաց վրայ ամէն մէկ քայլ առնելուն ու այնչափ անբաւ ձոփութիւն և անանի ընդարձակ սենեակներ տեսնելուն : Երբոր լլ . Գէկորգայ ըստուած հրաշալի դահլիճը մտաւ , կարծելով թէ եկեղեցւոյ մը մէջ կը մտնէ՝ երեսը խաչակնեց . առանց ձանձնալու նորէն տեսաւ քանի մը սրահներ ալ որոնց մէջէն մէջմը անցեր էր կայսրուհւոյն մօրը ներկայանալու օրը . այն չափ միտքը զբաղած էր նոյն օրը ունեցած հանգամանացը մէջ և հոն գալու ամենակարևոր պատճառաց մէջը :

Տեսած հրաշալիքներովն զմայլած երկայն սենեկի մը մէջէն անցնելուն միջոց՝ խաթուններէն մէկը կայսերական դահլիճ ցուցուց . Բարագովիա ահիւ և պատկառանգը լցեալ մէկէն կանկալ:

ռաւ . “ Այս , ամս է ուրեմն , ըստու , կայ-  
սեր գահը . ահա ուսկից սաստիկ կը  
վախեի Ախպերիոյ մէջ . . . : Ի՞սկ մտա-  
ծութեան արդեն իրեն պատճառած  
երկիւղը , կայսեր բարերարութեանց  
յիշատակը , հօրը մօտալուտ ազատե-  
լուն մտածութիւնը անսասելի յուզմամբ  
լցուցին իրեն երախտագէտ սիրու .  
իրարու կցեց ձեռքերը , գոյնը նետեց ,  
և այլայլեալ և սաստիկ տագնապեալ  
ձայնով . “ Ի՞սաւասիկ այս է ուրեմն , կը  
կրկնէր , կայսեր գահը . . . : Հրաման  
խնդրեց քովը մօտիկնալու և դողդղա-  
լով մօտեցաւ առաջնորդներուն օգնու-  
թեամբը , որոնք իրենք ալ սաստիկ ըզ-  
գացուեցան այս անկարծելի տեսարա-  
նին վրայ . Ի՞րասքովիա գահին ոստքին  
առնել ծնկի վրայ եկած եռանդեամբ  
սատիճանները կը համբուրէր և ար-  
ցունքներովը կը թանար . . . Ո՞վ հայր  
իմ , կը գոչէր , տես թէ Ի՞ստուծոյ կա-  
րողութիւնը զիս ուր բերաւ : Ո՞վ Ի՞ս-  
տուած իմ , օրհնէ այս գահս , օրհնէ  
ասոր տէրը , և չնորհէ որ իր կենաց օ-  
րերը ամենայն բարութեամբ լի ըլլան ,  
ինչպէս որ ինքը ինձի պարգևեց . . . :

Դժուարաւ անկէ ելաւ ուրիշ սե-  
նեակ մտաւ , բայց խնդրեց մէկէն որ  
քաշուի զգացած եռանդուն յուզ-  
մամբքն յոգնած ըլլալով , ուստի ուրիշ  
օրուան թողուցին պալատին միւս մա-  
սին այցելութիւնը :

Ի՞անի մը օր վերջը նոյն երկու խա-  
թունները զԻ՞րասքովիա Ախյանանց  
ըսուած հրաշալի պալատը տարիին , ո-  
րուն Ճոխութիւնքն , վեհ ու սքանչելի  
կերտուածքը դիւթական կարծես թէ  
կ'երեան , և ինչուան այն ատեն տեսած-  
ներուն մէջ ամէն բանէ աւելի ասիկա  
ախորժեցաւ : Ի՞սածին անգամն էր որ  
նկար կը տեսնէր , ուստի շատ զուար-  
ճացաւ զանոնք դիտելով . շատիննիւթը  
Ի՞ստուածաշնչի պատմութենէն ըլլան  
խմացաւ . բայց լ ուքա Ճիրտանոյի  
մեծ նկարի մը առջևէն անցնելուն մի-  
ջոց՝ որ կը ներկայացնէ զԱխլենէ ար-  
բեալ և կալեալ յայծամարդոց և  
՚ի սպանդարամետականաց՝ “ Ի՞սաւա-

սիկ , ըստու , անպիտան նկարք մը : Ի՞նչ  
է նիւթը . . . : Երբոր պատախան տուին  
թէ նիւթը առասպելէ առնուած էր .  
հարցուց թէ որ առասպելէն . և որով-  
հետեւ զիցաբանութեան ամենսեին գա-  
ղափար չունէր , շատ դժուար եղաւ  
մեկնելն ու համոզելը զինքը : “ Ի՞ոլոր  
ասոնք ուրեմն ճշմարիտ չե՞ն . — ահա-  
ւասիկ այծու տաքերով մարդիկներ . —  
ինչ յիմարութիւն ոչ երբեք եղած բա-  
ները քաշել . կարծես թէ ճշմարիտ ե-  
ղած բաներ կը պակախն . . . : Ի՞սպէս  
Ի՞րասքովիա քանառումէկ տարուան հա-  
սակին մէջ կը սորվէր՝ ինչ որ սովորա-  
բար տղայութեան ժամանակ կը սոր-  
վին շատերը . սակայն հետաքրքրու-  
թեամբը ամեննեին անխելք ու շազ-  
փաղփ չէր երենար . քիչ բան կը հար-  
ցընէր , և կը ջանար որ ինքնիրեն հաս-  
կընայ ու գուշակէ ինչ նոր ու զարմա-  
նալի բան որ կը տեսնէր : Ի՞մէն բանէ  
աւելի կ'ախորժէր կը թեալ մարդկանց  
ընկերութեանը մէջ գանուիլ՝ որ բնաւ  
մէկը իրեն վրայ չմոտածէ , և անոնց խօ-  
սակցութիւնը լսէ . մասնաւոր ուշա-  
զրութիւնը իրագանչիւր խօսողներուն ե-  
րեսը կը նայէր , ու լսածն և հասկընալ  
կրցածը չէր մոռնար ամեննեին : Ի՞տե-  
րիմ ծանօթից մէջ եղած միջոցն ակա-  
մայ երկու կայսրուհեաց իրեն ըրած աի-  
րալիր ընդունելութեանը վրայ խօսք  
կը բանար . զգացեալ սրտիւ կը յիշէր  
իրենց ամէն մէկ խօսքը , և միշտ աշ-  
քերն երախտագիտութեան արցունք-  
ներով կը լեցուէին . և երջանիկ կը  
սեպէր ինքզինքը տեսնելով ուրիշնե-  
րուն իրմէ աւելի ունեցած զարմանքը ,  
և շատ կը զարմանար նաև ստէպ երք  
իր ուզածին պէս չէին խօսեր :

Ի՞այց սակայն հօրը յետս դարձման  
համար ելլալիք արքունական հրովար-  
տակը կարծածէն աւելի ուշացաւ . և  
երբոր իր բարեկամներն անոր դժուա-  
րութիւնները դիւրընցնելու կ'աշխա-  
տէին , Ի՞րասքովիա այն երկու գերի-  
ները կը յիշէր որ իրեն Խշիմէն ճամ-  
բայ ելլելու միջոցը ունեցած փոքրիկ  
դրամագլուխինին իրեն պարգևեցին :

Ը ատ անդամ ասոնց վրայ խօսեր եր այնպիսի անձինքներու հետ որսնցմէ կերպով մը կրնաք կախուիլ անսնց երջանիկ բաղդ մը ձեռք ձգելը . բայց իրեն խնամականերն ամէնքն ալ միաբերան խորհսարդ տուին որ այս ալ չաւելցնէ հօրը եղած շնորհքին վրայ , և ինքը միայն վախով թէ ծնողացը խընդրայն արդելք ըլլայ՝ ետ կեցաւ իրբարի դիտաւորութենէն . բայց այս խեղձերուն բաղդը բանեցաւ և կայսրն ինքնին առիթ տուաւ Յարաքովիայի որ զիրենք ազատէ . վասն զի երբոր հօրը ազատութիւնը վճռող կայսերական հրովարտակը Ախպերիա խաւրուեցաւ , կայսրը պաշտօնէին յանձներ եր որ այս բարի լուրն աղջկան իմացնելէն ետև հարցնէ նաև թէ արդեօք անձնական ուրիշ խնդիրք մ' ալ ունի : Յարաքովիա մէկէն այսպէս պատասխան տուաւ . “ Ձեւ որ կայսրը կ' ուզէ գեռ շնորհք մ' ալ ընել հայրս ազատելէն ու զիս երջանիկ ընելէն վերջը , կ' աղաշէմ որնոյն շնորհքը ծնողացս երկու թշուաւ ընկերակցացն ընէ ” , Պ. տը . Ք. . \* \* \* իմայուց կայսեր Յարաքովիայի ազնուասիրտ երախտագիտութիւնն , թէ ինչպէս իրեն շնորհքը կ' ուզէր այս երկու մարդկանց համար գործածել , որոնք Ախպերիայէն Ճամբայ ելլերուն միջոց քանի մը ուրիշ տուեր էին : Յարաքովիայի փափաքը կատարուեցաւ և իրենց ալ յետս դառնալուն հրամանը հօրը ազատութեանն համար խաւրուած հրովարտակէն քանի մը որ եւոքը Ճամբայ ելաւ . և այսպէս այն վեհանձն առատաձեռնութիւնն որով երկու գերիներն ձեռքելնէն եկածին չափ օգնեցին Յարաքովիայի Ճամբորդութեանը իրենց ազատութեանը զինն եղաւ :

Յարաքովիա ամէն փափաքին հասնելով սկսաւ մտածել որ իր ուխտը կատարէ , և պանդիտութեամբ գէպ ՚ի ՚ի ՚ի ՚ի ՚ի Ճամբայ ելաւ : Յ.յս սրբազան սրբաքը կատարելուն միջոց մտածելով Յատածոյ իրեն ըլլած շնորհքները հաստատապէս ուսչեց որ իր օրերն Յ.

տուծոյ նուիրէ . և երբ այս նուիրման կը պատրաստէր ինքզինքը և կ' ուխտէր ՚ի ՚ի ՚ի ՚ի մէջ , իր հայրն ալ անդին ՈՒ սիերիոյ մէջ իր ազատութեանն անակն ունելի լուրն ընդունեցաւ . իր աղջկը քսան ամիս եր որ Ճամբայ ելեր էր և ծնողացն համար անհնարին գժբաղ գութիւն այն էր որ բնաւ լուր մը չէին առած : Յ.յս միջոցին մէջ Ալեքսանդր կայսրը թագաւորեց . իր յաջողութը գահակալելուն առթով շատ մը գերեաց ազատութիւն շնորհեցաւ , բայց ասոնց թիւէն գուրս էին . Խշիմի կալանաւորեալքը . Լ ոբուլոֆի և իր կնկանը վիճակը աւելի դառնացաւ , և յամենայն ակնկալութենէ զուրկ , նաև իրենց սիրելի զաւկէն ալ որ կ' օգնէր իրենց ապրելուն , թշուառութեան բեռան տակ ընկճուելու մօտ էին երբ Դապոլսքի քաղաքապետէն խրկուած սուրհանդակ մը եկաւ զիրենք այն անդունդէն հանելու . և իրենց ազատութեան հրովարտակին հետ մէկտեղ անցագիր մ' ալ ընդունեցան ՈՒուսաւան մտնելու համար , և տակի գումար մ' ալ Ճամբորդութեան համար :

Յ.յս գէպքս հանդերձ իր հանգամանքներովը շատ համբաւ հանեց ՈՒ սիերիոյ մէջ . Խշիմի բնակիչներն որ Լ ոբուլոֆը կը Ճանճնային , միանգամայն աւանդին մէջ գտնուող գերեանին երբոր Ճանցան զինքը՝ մէկէն քովն եկան . իսկ իր թշուառութեանն հին ընկերակիցները որ կը ծիծաղէին Յարաքովիայի ձեռնարկութեանը վրայ , և մանաւանդ անոնք որ ըստ ինքեան կը նային և ամեննեին իր Ճամբորդութեանը չէին ուզած օգնել , շատ կը փափաքէին որ ձեռնտու եղած ըլլային : Լ ոբուլոֆ ամենուն ըրուծ ուրախակցութեանցը շնորհակալ եղաւ , և իրեն երջանկութիւնը կատարեալ կ' ըլլար թէ որ երկու բարեկամները գերութեան մէջ թողլու ցաւն ալ չունենար , որոնց բաղդին յաջողութիւնը դեռ չէր գիտեր :

Յ.յս երկու ծերայած գերիները Յատկաչէֆի խուվովութենէն ՚ի վեր ՈՒ

պերիոյ մէջ Եին, որուն դժբաղդաբար մասնակից ելեր Եին իրենց երիտասարդութեանը միջոց։ | ոբուլով աղջկանը ճամբայ ելլելէն ետե աւելի սիրով կապուած էր աս գերեաց հետ, և | ոբուլովի այնչափ ծանօթներուն մէջէն միայն իրենք անկեղծ սրտիւ գթացեր ու օգներ էին խեղչ աղջկան։ Կատ մը ժամանակ խօսակցութիւննին միշտ Շրապօվիայի վրայ էր, երբեմն իրեն յաջողութիւնները, երբեմն ալ ձախորդութիւնները գուշակելով ինչպէս որ իրենց յոյսն կամ երկիւղը կ'ազդէր։ | ոբուլով ուզեց իրեն եկած օգնութեան մէկ մասն անոնց թողուլքայց յանձն չառին, և մէջերնէն մէկը։ Կարօտութիւն չունինք, ըաւաւ. դեռ քովս է այն կատը մը ստակը որ Շրապօվիայի տուի ճամբայ ելլելու միջոցն ու չառաւ.։ | Այս իրենց չառնելն ամենեին 'ի նախանձուէ չէր. բայց սաստիկ վհատութեամբ կը տանջուէին այս երկու խեղչերը իրենց մի միակ բարեկամէն բաժնուելու լուրն առնելէն վերջը։ Հիշեցին Շրապօվիայի ճամբայ ելլելուն միջոց իրենց ըրած խոստմունքը, վերջապէս հազարումէկ խօսակցութիւններէ ետե Խիմի բնակչաց հետ համոզուելով կայսեր ըրած ամենամեծ չնորհքին վրայ. մոքերնին զրին որ Շրապօվիա մոոցեր է զիրենք, և չհամարձակելով հօրն առջև գանգատիլ. իրենց սրտին յաւը ծածուկ կը պահէին։

| ոբուլովին իրենցմէ բաժնուելուն նախընթաց օրը ներումն խնդրեցին ու իմացուցին որ չեն կրնար դիմանալ երկրորդ օրը իրեն անջատմանը ներկայ գտնուելու. երեկոյեան ժամն իննին դուրս ելան ֆնէն և մահուչափ լցեալ յաւօք իրենց տեղը քաշուեցան։ | ոբուլով և իր կինն ասոնց երթալնէն վերջը երկար ատեն լացին իրենց երկու բարեկամացը վիճակը. Հնչուշտ, կ'ըսէին, Շրապօվիա զիրենք ալ մոռցած չէ. և գիտէ ատենք իրենց համար ալ չնորհք, մէնք նոր փոքրիկ պատուհանին վրայ. մտիկ ըրին որ հիւզին մօտ բազմութիւն մարդկանց կու գային խօսելով։ Խուոր զարնուեցաւ. ծանօթ ու բարեկամական ձայն մը լսուեցաւ որ կը պառար. Շրացէք, բարեկամք, բացէք. չնորհք, ձեզի համար ալ չնորհք.։

Բնաւ լեզու մը չկրնար ստորագրել այսպիսի զիրք մը. քանի մը վայրկեան ուրիշ բան չլսուեցաւ՝ բայց եթէ հատկլեալ ու կիսակտուր իմաստներ. Հնորհք.։ Այսորք.։ Վատուածօյ.։ | իւլի բարիքներ պարդեւէ ազնիւ Շրապօվիային՝ որ զմեզ չմոռցաւ.։ | Ե երբեք տան մը մէջ ասկէ աւելի երջանիկ անձինք կրնան եղած ըլլալ, և ոչ երբեք բոլորովին յուսահատ թշուառւթենէ առ լիուլի և անսակնկալ երջան.

կութիւն աւելի երագ անցք մը կրնայ եղած ըլլալ :

Պաշտօնկեայն ալ տունը դառնալով ու իմանալով որ տէրութեան սուրհան դակ մը զինքը կը իմասուե՝ փութացաւ մէկէն երկու գերեաց գալու, և բացաւ թուղթը որուն մէջ երկու անցագիր կար երկու բարեկամաց համար, և Ռդասքովիայի առ հայրն ուղղած նամակը, յորում կը գրէր թէ այս նոր չնորհքն ալ ընդունելէն վերջը չէր կրնար համարձակիլ իր երկու հին ընկերակցացն համար օգնութիւն խնդրելու . բայց Աստուած զայն ալ չնորհեր էր իրենց այն վեհանձն պարգևին փոխարէն, որ ըրին իր Ախպերիայէն ճամբայ ելլելուն օրը . և նամակին մէջ դրէր էր երկու հարիւր բուղլէ նշանակագրաց գումար մը :

Խակ Ռդասքովիա Քիէվի մէջ սաստիկ անհամբերութեամբ կը սպասէր իրեն հօրը դարձին լուրն առնելու, և ժամանակին հաշիւնընելով կը կարծէր որ կրնար թուղթ գրած ըլլալ իրեն : Բայց Քիէվի մէջ քող առնելով միտքը դրած չէր ամենելին հոն հաստատուելու, այլ կ'ուզէր Ղիմնիի վանքին մէջ մշտնժենաւորապէս կեանքն անցրնել, ինչպէս որ աբբասուհւոյն խոստացեր էր . և ջերմեռանդութիւնը լմնցնելէն վերջը մէկէն թուղթ գրէց և շուտ մը ճամբայ ելաւ հոն երթալու : Բարի մայրապետն ալ անհամբերութեամբ Ռդասքովիայի կը սպասէր և ամենելին չէր իմացուցած հօրը հոն հասնիլը, որպէս զի յանկարծական զարմանք մը պատճառէ Ռդասքովիայի : Բաւական ատեն կար որ Ղոբուլոֆ իր կնկանն հետ Ղիմնի էր . Ռդասքովիա երբոր հասաւ աբբասուհւոյն ոտքն ինկաւ որ բոլոր իր կուսաններովը վանքին դրան առջել կեցեր էր զինքն ընդունելու համար : Ամենեին իմ հօրմէս լուր մը չունիք, հարցուց արտորանքը : — “Ղեկուր աղջիկս, պատասխանեց աբբասուհին, քեզի տալու ամենաթարի լուրեր ունիմ իմ խոցս . . . : Այսանց աւելի բան մը ըսելու վանքին սրահներուն մէջէն

զինքն սկսաւ առաջ տանիլ . կուսաններն ամէնքն ալ լուռ կեցեր էին և իրենց խորհրդական կերպովն կրնային տագնապեցնել զի՞րասքովիա, թէ որ բարեսրտութեան ժայիտ մ'ալ չտես . նար ամենուն երեսին վրայ :

Ղըրեոր աբբասուհւոյն սենեակը մը տաւ տեսաւ իր հայրն ու մայրը որոնց նմանապէս չէին իմացուցած Ռդասքովիայի գալուստը . իրենք սկզբան իրենց սիրելի աղջիկը կրօնաւորական զգեստ . ներ հագուած տէսնելով զարմացան, և երախտագիտութեամբ և միանգամայն ցաւօք սրտերնին լեցուած ծնկի վրայ ինկան իր առջելը . աս որ տեսաւ Ռդասքովիայի ցաւագին ձայնիւ Ճշելով ինքն ալ ծունկ չոփեցաւ . “Ղոնչ կ'ընես, հայր իմ, գոչեց . Աստուած, Աստուած միայն է որ ամենայն ինչ կատարեց . չնորհակալ ըլլանք իր նախախնամութեանն և մեզի ըրած հրաշքին համար . . . : Ղըբասուհւոյն և կուսանայ ալ այս տեսարանէն սրտերնին շարժելով իրենք ալ չոփեցան, և այն երջանիկ ընտանեաց հետ չնորհակալ եղան Աստուծոյ ըրած պարգևացն :

Ղոյս սրտաշարժ ջերմեռանդութենէն վերջը գորովանօք գրկախռանեցան իրարու հետ . բայց յորդաբուղին արցունքներ կը վազէին մօրն աչքերէնքանի . որ Ռդասքովիայի ձգած քողը կ'տեսնէր : Ղոբուլոֆի և իր կնկանն ըլգացած ուրախութիւնն չէր կրնար երկայն տևել, վասն զի Ռդասքովիա կրոնաւորական վիճակն ընտրած ըլլալով ստիպեալ էին ծնողքն իրենց աղջկանէն բաժնուելու, և այս նոր բաժանմունք իրենց աւելի դառն կու գար քան զառաջինն՝ վասն զի անյուսալի էր : Ունեցածնին ձեռք չէր տար որ Ղիմնի հաստատուին . մայրը Ղլատիմիրի մէջ աղդականներ ունէր որ քովերնին կը հրիբէին զիրենք, և հարկն ստիպեց որ այնպէս ընեն : Ումը օր միակերպ մէյմը տրտմութեամբ մէյմը ուրախութեամբ անցընենէն ետեւ, զուարթութիւննին յանկարծ տիսրութեան փոխելով քիչ ատենէն իրարմէ

բամբուելու մոտածութիւն, ըստ իրենց վերջին որոշմանն մոտածեցին որ Ճամբայ ելլեն. բայց բարի մայրը բոլորովին անմիտիժար՝ “ Ի՞նչ բանի եկաւ ուրեմն, կ'ըսէր, մեր այնչափ փափաքած ազատութիւնը. մեր սիրելի զաւկին ամէն աշխատանքն ու յաջողութիւնքը զինքը մշտնշենաւորապէս մեզմէ յափրշտակելու համար էին : Երանի թէ նորէն իրեն հետ մէկտեղ Ախաբերիա ըլլայինք „: Ի սոնք էին ահա խեղճ մօրն հառաջանքները :

Իենաց ամենայն հասակի մէջ դառն ցաւ է մարդուս իր մերձաւորներէն և բարեկամներէն բամբութիլը . բայց որչափ աւելի ամենագառն վիշտ է այն՝ երբ ամք կենաց մեր վրայ ծանրացած կ'ըլլան և չենք կրնար բան մը յուսալ առագային :

Դրասքովիա աբբասուհւոյն սենեկին մէջ ծնողացը վերջին բարեները տալու ժամանակ խոստացաւ նոյն տարւոյն մէջ իրենց այցելութեան գալու՝ի Ալատիմիր . ետքը մէկէն հայրն ու մայրը, Դրասքովիայի՝ աբբասուհւոյն ու քանի մը կուսանաց հետ եկեղեցին գացին . նորընծայ Դրասքովիան թէպէտ մօրն հաւասար վշտացեալ էր այս ցաւագին անջատման վրայ՝ բայց աւելի արիասիրտ և համակամ կը ցուցըներ ինքզինքը և կը ջանար որ զմայրը քաջալերէ . սակայն ’ի վերջին պահուն իր սաստիկ ցաւոց առջեն առնելու համար քանի մը վայրկեան մօրն հետ խորանին առջեւ աղօթելէն ետեւ, կամացուկ մը հեռացաւ, դասր մոտաւ ուր էին մէկալ կուսանքն, և վանդակներուն ետեւէն՝ “ Երթաքբարով, սիրելի ծնողք իմ, ըստւ . ձեր աղջիկն Աստուծոյ է, բայց զձեզ պիտի մոռնայ : Ախրեցեալ հայրիմ և անձկալից մայր, ըրէք ուրեմն, ըրէք այս նուերքս ալ որ Դստուած ձեզ մէ կ'ուզէ, և ինքը բիւր անգամ օրհնէ զձեզ „: Եյս խօսքերուս վրայ սիրտն ելաւ և վանդակներուն կռթընեցաւ . երկար ատենէ ’ի վեր բռնած արցունքներովին երեսները թրջեցան : Խակ մայրն այն միջոցին ինքիրմէ դուրս ելած՝ հե-

ծեծելով դէա ՚ի աղջիկը դիմեց . արբասուհին ձեռքովը նշան մ'ըրաւ, և մէկէն վարագոյր մը քաշուեցաւ, ու կուսանքն սկսան Երանէալ էն անբիծք՝ ’ի ճանապարհի և ոյտ գնան յօրէնս Տէտոն սաղմոսն երգել . Որուլով և իր կինն եկեղեցւոյն դուռը տարուեցան, ուր որ իրենց կը սպասէր կառքերնին . այս իրենց աղջիկը վերջին անգամ տեսնելն եղաւ :

Խակ նոր կրօնաւորեալն Դրասքովիա առանց դժուարութեան վանքին խիստ կանոններուն հպատակեցաւ . ամենայն ձզութեամբ կը կատարէր իր պարտքերը, և հետզհետէ բոլոր միաբանութեան սէրն ու համարմունքն ատացաւ . բայց յայտնապէս սկսաւ տկարաննալ և առողջութիւնը ձեռք չէր տար կրելու այն դժուարին կեանքը զոր իր նոր վիճակը կը պահանջէր . կուրծքը հիւանդացած էր : ’իմնիի վանքը քամիներու դէմ լերան մը վրայ շինուած ըլլալով՝ այս տեսակ հիւանդութեան համար վասակար գիրք մ'ունէր . ուստի տարի մը հոն անցընելէն ետքը՝ բժիշկները խորհուրդ տուին որ բնակութիւնը պէտք էր փոխէր :

Դրաստուհին կարեւոր գործոց համար Դեղերապուրէ երթալու ստիպեալ ըլլալով՝ որոշեց որ հետն առնուզ Դրասքովիա : Դարի մայրն այս Ճամբորդութեամբ խեղճ աղջկան առողջութեանն օգնելու ակնկալութենէն գուրս, կը մտածէր նաև իրաւամբ որ Դրասքովիայի համբաւն մայրաքաղաքին մէջ և ամենուն իր վրայ ունեցած սէրը օգուտ կրնային ընել վանքին շահուն : Դրասքովիա գործունեայ բայց անշահասէր գործակալ մ'եղաւ . բայց իր նոր վլիշակին սահանջած պատշաճութիւնները պահելով առաջին անգամուան պէս շատ ընկերութեանց մէջ չմտաւ, այլ միայն այն անձանց հետ տեսնուեցաւ՝ զորնք մեծարելն իրեն համար երախտագիտութեան ու բարեկամութեան պարտք մ'էր :

Բայց այս միջոցներուն դէմքը սատիկ այլափոխեալ էր թոքացաւով որ

ծածուկ՝ իներքուստ կը մաշեցնէր զինքը. սակայն այն հիւծման վիճակին մէջ ալ գժուարին էր իրենին աւելի շնորհալի և սիրելի դէմք մը տեսնելը։ Հասակը չափաւոր էր. երեսը գեղեցիկ մահիկաձե, սև քօղով մը փակեալ որ բոլոր մազերը կը ծածկէր. սևաչուի, լայնչի հակատով և կերպ մը հանդարտ տխրութիւն մ'ունէր նայուածքին և ինչուան ժմտելուն մէջն ալ։ Դիտէր իր հիւանդութեանն յատկութիւնն ու ամէն վտանգները. բովանդակ մտածութիւնը հանդերձեալ կենաց վրայ էր, որուն համբերութեամբ և աներկիւղ կը սպասէր, իրբեւ ժիր գործաւոր մը որ օրական աշխատութիւնը լմնցուցած կը հանգչի ու կը սպասէ որ իրեն արժանաւոր վարձքն ընդունի։

Երբոր աբբասուհին գործողութիւնը լմնցուց՝ պատրաստուեցաւ Ի՞րասքովիայի հետ՝ Իիմնի դառնալու, որն որ ժամբայ ելելուն նախընթաց օրը դուրս ելաւ վերջին բարեւը տալու քանի մը բարեկամաց որ կառքերնին իրեն խաւրեր էին. երբոր տուներնին մտաւ, սանդիմոյն վրայ երիտասարդ աղջիկ մը տեսաւ, որ վարի աստիճանին վրայ նստեր էր ամենախեղճ հագուստով։ Ո՞ւրացկան աղջիկը տեսնելով որ Ի՞րասքովիայի ետևէն նշանազգեստ ծառայ մ'ալ կայ՝ հաղիւ հաղ նեղութեամբ ոտք ելաւ ողօրմութիւն խընդրելու համար, և թռւղթ մը ծոցէն հանեց ու իրեն տուաւ. Հայրս անդամացնէ, ըստու, և իմ ձեռք ձգած ողորմութենէս դուրս ամենսին ուրիշ տեղէ օգնութիւն չունի. Ես ալ հիւանդեմ, ու քիչ ատենէն պիտի չկարենամ օգնել իրեն.։։ Ի՞րասքովիա շտապաւու գողգոջուն ձեռքով առաւ թուղթը, որ ժողովրդապետին տուած վկայութիւնն էր աղջկան բարի վարուցն ու աղքատ ըլլալուն համար. մէկէն յիշեց իրեն այն թշուառ ժամանակը, երբ ծերակուտի ատենին սանդուխներուն վրայ նստած 'ի զուր անցնող գացողներուն կ'աղաշէր որ գթան իր վրայ։ Աղջկան այս վիճակին իրեն անցեալ

իսեղջութեանն հետ ունեցած նմանութիւնը ուստի զգացուց զինքը. ինչ որ քիչ մը ստակ ունէր քովը բոլորն ալ տուաւ և խոստացաւ որ նորէն ալ կ'օգնէ. այն անձինքն ալ որոնց վերջին բարեւը տալու եկեր էր՝ փութացին մէկէն ըստ Ի՞րասքովիայի աղազանացը օգնելու խեղջին, և այն միջոցէն սկսան իրեն հայրը խնամել։

Ի՞եղերսպուրկէն ժամբայ ելելէն առաջ ինզրեր էր Ի՞րասքովիա որ արտունութիւն ըլլայ իրեն այն օրէնքէն որ կ'արգելու նորընծայից իրենց որոշղական ուխտը քառասուն տարւընէ առաջ ընելու. ամենայն հնարք բանեցուց այս շնորհքս ընդունելու համար՝ բայց ոչ երբեք կըցաւ յաջողցնել։

Իիմնի դառնալուն միջոց արբասուհին քանի մը օր՝ Լովկորոտ կեցաւ, կուսանաց վանքի մը մէջ՝ որուն կաններն աւելի դիւրատար և դիրքն ալ առողջարար ըլլալով շատ աղէկ կը յարմարէր հիւանդ նորընծային։ Ի՞րասքովիա մասնաւոր սիրով կապուած էր Իիմնիի վանքին մէջ իրեն մէկ երիտասարդ ընկերակցին հետ, որ քյում'ունէր Լովկորոտի վանքին մէջ, և հիմա ալ հսն էր։ Ի՞րասքովիայի հսնանցուցած օրերուն մէջ այս քյոյրը ծանաց բարեկամանալ հետը, և իմացուց որ իրեն քյոյրը Իիմնիի վանքէն Լովկորոտ պիտի գար. ուստի խորհուրդ տուաւ որ ինքն ալ հետը մէկտեղ գայ։ Լովքասուհին ալ որ յայտնապէս աչքին առջև կը տեսնէր իրեն սիրելի նորընծային հիւծիլը, վրան ունեցած գործվագութ սիրովն հանդերձ հաւանեցաւ այսպէս ընելու, և Իիմնի հաննելուն պէս ամենայն կարեւոր եղածն չոգաց։

Ի՞րասքովիա քիչ ատենէն բաժնուեցաւ իր հին վանքէն բոլոր միաբանութեան և քաղքին մէջ ամէն իրեն ծանօթիցը մէծ ու անկեղծաւոր ցաւ պատշառելով։ Լովկորոտ գալէն վերջը երկու ամիս փայտէ պղտի տնակ մը շինելու անցուց, երկու փոքրիկ խցիկներով՝ մէյմը իրեն, մէյմ'ալ իրեն բարեկամն համար, վասն զի ամենսին պարագ

խուց զգանուեցաւ իրենց համար . և այս  
նոր բնակարանին վրայ շատ գոհ եղաւ :  
Իրաքովիայի հետ անձնական ծանօթութիւն ունեցող ընկերակիցներն  
լուսուծոյ կողմանէ մասնաւոր շնորհք  
մը սեպեցին անոր իրենց վանքերնին  
գալը , և փութացին ջանքով իրեն համար այն դժուարին աշխատութիւններն  
ընելու՝ որ ինքն հիւանդութեամբը չէր  
կրնար : Այսպիսի իննամբով և վայլած  
հանգստութեալ կրցաւ ինչուան 1809  
ապրիլ :

Բայց թժիշկներն արդէն շատ ատեն՝  
ի վեր յուսահատեր էին կենացը  
վրայ . սակայն ինքը թէպէտ և անձնա-  
նուէր զոհած էր ինքզինքը , այլ զեռ  
չէր հաւտար որ մահը մօտեցած ըլ-  
լայ : Խնչուշտ աստուածային մասնաւոր  
շնորհք մ'է որ այս գառն հիւանդու-  
թեան մէջ , որուն ամեննեին դար-  
ման չկայ , կարծես թէ կը զօրանայ  
կեանքը ու քիչ մը ատեն յոյս կու տայ  
հիւանդին որ քիչ ատենէն պիտի ան-  
շնչանայ , գոզցես չիմացնելու համար  
այն ահաւոր վայրկենին մերձենալը ,  
զոր ոչ ոք պիտի գիտնայ :

Իրաքովիա մահուան նախընթաց  
որը քիչ մը ժամանակ քալեց վանքին  
որաշներուն մէջ սովորականէն աւելի  
քիչ նեղութեամբ , և լաւ մը մուշտա-  
կէ մաշկեակին մէջ պլուած վանքին  
դրան առջերնոտաւ : Չմեսուան արեր  
կարծես թէ կը կենդանացնէր զինքը .  
ձիւներուն փալիիլը տեսնելով Արքե-  
լիան ու իր անցեալ ժամանակները միտ-  
քը կու զային : Դանապարհորդաց բալ-  
խիր մը վազելով անցաւ առջեւէն ու  
շուտ մը հեռացաւ . նորէն յաւսով սկը-  
սաւ սիրտը տրոփել . “Ոճէ որ գարնան ,  
ըստ իր բարեկամին , առողջացած ըլ-  
լամ” Ա լատիմիր կ'երթամ ծնազքս տես-  
նելու . և դուն ալ հետո պիտի գաս ,  
անանկ չէ , : Այս խօսքերս ըսելուն  
միջոց աճքերը զուարթութեամբ կը  
փայլէին , բայց մահը շրթանցը վրայ  
էր . ընկերակիցը կը ջանար ուրախ ե-  
րես ցուցընելու և արցունքները կը բըռ-  
ուիր որ հոսելու մօտ էին :

Երկրորդ օրը , 8 գեկտեմբեր , սըր-  
բուհոյն Ա առվառեայ տօնին կրցաւ  
եկեղեցին երթալու հաղորդուիլ . բայց  
երեկոյեան ժամն երեքին աւելի գէշ  
զգալով առանց հանուելու անկողնոյն  
վրայ ընկողմանեցաւ որպէս զի քիչ  
մը հանգիք . շատ կուսանք կային խր-  
ցիկին մէջ և կարծելով թէ վտանգ  
մը չկայ , բարձր բարձր կը խօսէին ու ին-  
չուան կատակ կ'ընէին ու կը ծիծա-  
զէին . սակայն հիւանդն այնչափ բազ-  
մութիւն տեսնելով կը նեղուեր : Եր-  
բոր երեկոյեան աղօթից զանգակին  
ձայնը լսեց , ստիպեց զիրենք որ եկեղե-  
ցի երթան , ու զինքն իրենց աղօթիցը  
կը յանձնէր . “Այսօր , ըստաւ , գեռ աշ-  
ղոթեցէք Աստուծոյ իմ առողջութեա-  
համար . բայց քանի մը շաբթէն հոգ-  
ոյս հանգստեանն համար պիտի աղօ-  
թէք .” Արիայն իր բարեկամը մնաց  
խցիկին մէջ . Արաքովիա աղաւեց ու  
երեկոյեան աղօթքներն ըսէ ինչպէս որ  
սովորութիւնն էր , որպէս զի իր պարտ-  
քը ինչուան վերջը կատարած ըլլայ :  
Կուսանն անկողնոյն քովը ծունկ չոքած՝  
սկսաւ կամաց ձայնով մը երգել ա-  
ղօթքները . բայց առջի տունը լմնցնե-  
լէն վերջը հիւանդը ժմանելով նշան մ'ը-  
րաւ ձեռքովը . բարեկամը քովը մօտե-  
ցաւ և հազիւ թէ կրցաւ լսել ըսածը .  
“Արելի բարեկամ , ըստաւ , մ'երգեր ,  
վասն զի աղօթքիս արգելք կ'ըլլայ .  
միայն ձայնով զուրցէ .”

Կուսանը նորէն ծունկ չոքեցաւ , և  
երբ աղօթքները գաշն ձայնով մը կ'ը-  
սէր , հօգեվարը երբեմն երբեմն կը խա-  
չակնքէր երեսը : Գիշերուան մաւթը  
պատեց :

Երբոր կուսանքը լուսով նորէն խցի-  
կը դարձան , ալ չկար Իրաքովիա :  
Ա չ ձեռքը կուրծքին վրայ մնացէր էր ,  
և մատերուն դիրքէրէն կ'երեւար որ ե-  
րեսը խաչակնքելուն ժամանակ վախ-  
ճանած էր :

Վերջ

ՔԾԱՎԻԵ ՏԸ ՄԵԽԴՐԸ